



Ն. Ս. Օ. Տ. Տ. ՎԱԶԳԵՆ ԱՌԱԶԻՆ
ՇՆՈՐՀԱՉԱՐԴ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՑՈՑ

ՍԻՌՈՒ

ԼԹ.

ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՐԵՐԻ ԵՐՈՒԽԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան
«ՏԻՐՈՆ» ԺԱԼԵ ԴՐԱԿԱՆԻ, ԴՐԱԿԱՆ, ԱՇԱԿԱՆ

"SIRUN" ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1965

Նոյեմբեր - Դեկտեմբեր

Թիւ 11 - 12

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԳԱՀԱԿԱԼՈՒԹԵԱՆ ՏԱՄՆԱՄԵԱԿ Ն. Ա. Օ. Տ. Տ. Վ. ԱԶԳԻՆ Ա. ԿԱՅԹՈՂԻԿՈՍԻ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Հոկտեմբեր երեսունմեկին Ս. էջմիածնայ Մայրավանքին մէջ, մասնակցութեամբ Սփիտքի եւ Մայր Հայրենիքի եկեղեցական ու աշխարհիկ ներկայացուցիչներուն, տօնախմբուեցաւ Գահակալութեան տասնամեակը Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա. ի: Բովանդակ Հայ ժողովուրդը, առանց յարանուանական խորութեան եւ հանդիսաւոր գիտակցութեամբ, որուն խորքը հիացում կը կազմէր, իր սէրն ու գմայլանքը բերաւ Լուսաւորչի Արռոի այժմու գահակալին, որ շնորհի իր անքասիք նկարագրին, արդիւնաշատ գործունեութեան, իմացական ու բարոյական շնորհներուն, ինչպէս նաև իր անձին ներշնչած քաղցր պատկանանքին, ամբողջ Հայ ժողովուրդի գորովին առարկան եւ մուածումներուն կեղրոնք կը հանդիսանար:

Իրապէս անենք որ մօտեն կը ճանշնային նորին Ս. Օծութիւնը իր իդաերու անկեղծութեանը մէջ և Մայր Արռող իր կա-

թիգներու խստութեամբ, զգացին եւ կ'զգան թէ իր ընտրութեամբ նոր քուականի մը առաւօտը կը ծագէր Մայր Արոռոյ երկնքին ներեւու։ Այս համոզաւմը իր մէջ ոչինչ ունի պատրողական, վասրնզի արդիւնք է ոչ թէ զգացումի մը, այլ՝ սկզբունքի մը։ Այդ սկզբունքը այն մտածումն է, թէ համայնքներու կեանքի շնութեան գործը կը կարօտի բարոյական ուժերու, որոնք երեւան կուգան բարոյական առաջինութիւններով հարուստ գործիչներու միջոցաւ։

Հայութեան լաւագոյն օրերը կը գուգադիպին միշտ իր բարոյական մեծութեան քուականներուն։ Այդ քուականներէն իւրաքանչիւրին վերեւ կը սաւառնի դէմքն ու անունը հաստիքի մարդոց, որոնց մէջ միայն կրնայ ապրիլ «Աստուծոյ հոգին», առաջնորդութեան ճշմարիտ ուժը։ Այդ հոգիէն գեղեցիկ բաժին մր կայ նորին Ս. Օծութիւն Տ. Տ. Վազգէն Ա. Հայրապետին մէջ։ Առանց այդ ոգիին, ամէն օր մարդուն մէջ ապրող կենդանի տեսիլքին, մենք քմրածներ ենք այս կեանքի մէջ, աւելին՝ պատրանքի մը զոհեր։ Առանց ի վերուստ մեր մէջ ծորող այդ կենդանի շունչին, մեր խօսքը անզսպանակ կզակներէ քափած բարբանչանք է, մեր սիրտը՝ մազաւամազկ, մեր մարմինը՝ խանձած ոսկրակոյտ, իսկ մեր գործը՝ անիմաստ եւ անարգասիկ շարժումներու տեսարան մը միայն։

Ի գուրք չէ որ ըսուած է թէ մարդերու նահատագիրը վարել կարենալու համար, պէտք է Աստուծմէ կանչուած ըլլան մարդիկ եւ ոչ թէ իրենց անձնական փափաքներէն եւ քերումներէն զսպանակուած ստանձնեն այդ պաշտօնը։ Մեր եկեղեցիկ մեծ առաջնորդները միշտ ունեցած են այդ ոգին թէ իրենց սրտին խորը եւ թէ իրենց գրչին ծայրը եւ այդ ոգիով առաջնորդած են սերունդներ կեանքի եւ մահուան հանգրուաններէն։

Գործը զար տառը տարիներ առաջ ստանձնեց Նորին Ս. Օծութիւնը, դիւրին չէր։ Բոլորս ալ փոքր ի շատէ գիտենք թէ առուները զահեր ըլլալի աւելի խաչեր են։ Դժուարութիւնները շատ յանախ այնքան մեծ են որ երաշշներու պէտք կայ զանոնք դիմակալելու եւ նուանելու։ Սակայն ազգին վատահութիւնը առաջին մէկ օրէն այնքան մեծ եղաւ իր սկրելի Հայրապետին նըրկատմամբ, որ սիրով պահանջեց Նորին Ս. Օծութենէն գործելու այդ երաշքը, որ գարերէ ի վեր կը կատարուի արդէն մեր եկեղեցւոյ եւ ազգային կեանքէն ներս։ Մայր Տանարի նորոգութիւնը, վեհարանի բարեզարդումը, Ճեմարանին եւ տպարանին տըրաւած նոր քափը եւ Մայր Արոռի տնտեսութեան վերականգնումը առէցները կը կազմեն այդ երաշքի թեզանին։

Տակաւին, Հովուապետի գաւազանը առած, ան շրջեցաւ

աշխարհէ աշխարի եւ գաղութէ գաղութ, օրինելով, սփոփելով եւ հրահանգելով բոլորը Ս. էջմիածնի գաղափարով եւ վերածնող Մայր Հայրենիքի զգացումով։ Նորին Ս. Օծութեան իւրաքանչիւր ճամբորդութիւնը Սփիւրքի զանազան մասերուն վրայ, միայն լրաբեր կռունիկի մը չուն չէ եղած, այլ մեծ ու սրտառուչ առիքներ համախմբումի։ Ան ամէն տեղ Ս. էջմիածնի եւ Հայրենիքի գոյգ զգացումներուն ոսկի գետը հոսեցուց արտասահմանի մշտշներուն մէջ ցրուած իր պանդուխտ գաւակներու հոգիներուն մէջէն։

Մարդեր կան որոնք կը պատկանին ժամանակին եւ մարդեր՝ որոնք կը պատկանին նշմարտութեան։ Անոնք որ կը պատկանին իրենց ժամանակին, բացուելով միայն անոր հրատապ կարիքներուն, սովորական մարդեր են։ Խոկ անոնք որ կը պատկանին լոկ նշմարտութեան բայց ո՞չ ժամանակին, վերացական ու տարտամ անձնաւորութիւններ են։ Մեծ մարդք ան է, որ կրնայ պատկանի թէ նշմարտութեան եւ թէ ժամանակին։ Խոկնի քաղցր հանդարտութեամբ կրնանք վկայել թէ նորին Ս. Օծութիւնը ու ժամանակի եւ թէ նշմարտութեան մարդք եղաւ։ Բարձրօրէն կարեւորեց այն նշմարտութիւնները որոնք մեր եկեղեցիին, մեր ժողովուրդին եւ մեր անցեալին են, ապա գիտցաւ լուսաւորել զանոնք ժամանակի պատշաճ գործունելութեամբ, որ իմաստուն տնտեսութիւնն է իրերու։ Գիտցաւ տալ «զկայսերն կայսեր եղանակութան Աստուծոյ»։ Կրցաւ ոսկի օղակը ըլլալ Մայր Հայրենիքի, Ս. էջմիածնի եւ արտասահմանի միջեւ, իրական հովիւր։ Ես հօտի սրտառուչ պատկերով։ Յարաբերութեան մէջ դրաւ Հայաստանեայց Եկեղեցին ընդհանուր քրիստոնէական շարժումներու հետ, միշտ բարձր դնելով Մայր Աքռոյ հմայքը ամէնուրեց։

Նեան մեր երախտաշատ հայրապետներուն, Նորին Ս. Օծութեան համար Հայ Հայրենիքը, Եկեղեցին եւ ժողովուրդը անշամանդադ նշմարտութիւններ են, որոնց պէտք է միշտ հաւատարիմ մնալ ի գին ամէն զոհողութեան։ Հայ Եկեղեցին Ն. Ս. Օծութեան մոտին առջեւ աննահանջ դրօշ մըն է, Լուսաւորչի կանքեղը, որ կը լուսաւորէ թէ մեր անցեալի սխրագործութիւնները եւ թէ ապագայ վազորդայնները։ Այս մտաւեսիլ մդաւմին ներքեւն է որ ան գործեց տասը տարիներ, եռանդով, սիրով եւ եաւատարմութեամբ, իբրև արժանաւոր պիտը Հայ Եկեղեցւոյ։

Դժուար է անշուշտ արժէքներու համեմատական կշիռ կազմել, սակայն մարդիկ մեծ են համաձայն իրենց ձգտումներուն։ Անոնք որ կը խիզախն իրենց անձին համար, իրենց անձը միայն կ'արժեն։ Անոնք որ կը պայքարին ի խնդիր աշխարհի բա-

թիվներում, աշխարհը կը գտնեն լոկ, իսկ անոնք որ կը ձգտին ի-
րենցմէ անդին, ի շահ հասարակաց բարիքին, անոնք ամենէն մե-
ծերն են մարդոց որդիներէն:

Մակդիրներ կան զօրս դժուար է զատել մարդէն, ժողո-
վուրդէն որ զայն կու տայ եւ պատմութիւնը կ'արձանազրէ: Պե-
տական պատուանշանները եւ ակադեմական տիտղոսները, հաս-
կընալի հաշիւններու եւ ակնարկութիւններու արդիւնք են յանախ.
սակայն ինչ որ ժողովուրդը կու տայ ան նշմարիս է եւ ամիեղծ.
իրեւ բաղցրագիթ տուրքը հոգին: Արտօսահմանի մեր ժողո-
վուրդը Վազգէն Կաբողիկոսը տիտղոսած է «սուրբ» մակդիրով.
«Սուրբի պէս մարդ է»: Յորդանանի արար ժողովուրդը, Նորին
Ս. Օծութեան Ս. Երկիր այցելութեան առիթով, անոր տուա-
«երեշտակ» մակդիրը: Ժողովուրդները կու տան այս տիտղոսնե-
րը, որովհետեւ ենթակային աչքին խորը եւ դէմքին վրայ կը
տեսնեն լոյսեր, տեսիլներու աշխարհէն ծաքած:

Նորին Ս. Օծութեան Գահակալութեան տասնամեակին ա-
ռիթով, յանուն Հայատուանեայց Եկեղեցւոյ լրութեան, պաշտօ-
նէութեան եւ ժողովուրդին, կը մաքրենք ի սրտէ որ բարին
Աստուած Երկար, Երջանիկ եւ արդիւնաշատ տարիներ պարզեւէ
Հայոց Հայրապետին, որ իրեւ իմաստուն լուսարարը Լուսա-
ւորչի կանքեղին եւ ժիր մասուուակը հոգիներուն, ապրի Երկար,
տեսնել կարենալու իրականացումը մեր ժողովուրդի դարաւոր Ե-
րազին: Ողորմած Աստուածը մեր հայրերուն քոզ անսասան պահէ
Լուսաւորչի Գահը, մեր սրբութիւն սրբոց Ս. Էջմիածինը,
որուն սրբազն խորհուրդին մէջ մեր ժողովուրդին հոգին է ապ-
րեր դարերով եւ կ'ապրի տակաւին հզօր բարախումներով:

Տէրը անփորձ եւ ապահով պահէ նաեւ մեր հայրենի Երկի-
րը, չանցնի Երբեք սեւ թեւը չարիքին եւ իր կողերուն չծանրանայ
բռունցքը բռնակալին: Թող չպակսի իր հոգերէն Հայ բազուկը շի-
նարար, միշտ առան ըլլան ենձանները չարիքներուն եւ բացուի
ժայիտը Երջանկութեան հոգիներու եւ սիրտերու մէջ, որպէսզի
կարենանք մեր սիրտերու խորէն Երգել, ովսաննայ նորանորոգ
յարուցելոյն:

Նորին Ս. Օծութեան Գահակալութեան տասնամեակը կը
գուգաղիպէր մեր մեծ աղկտին, Ապրիլ 24-ի արիւնոտ Յիսնամ-
եակին: Այս առիթով Ամենայն Հայոց Հայրապետը զմայելի
մտածումն ու փայըն էր անեցեք Ս. Էջմիածին Տաճարին առըն-
թեր կանգնել տալու խաչքարերէ կազմուած Նահատակաց Յու-
շարձանը, իրեւ բարախուն կորողը հայրենի հոգին վրայ եւ մեր
սիրտերու մէջ, անբառամ պահելու մեր բիւրաւոր նահատակ-
ներու յիշատակին քախիծը եւ արիւնի պատգամը:

Ժողովուրդ մը կենդանի է եւ մեծ ո՛չ միայն իր սխրագորածութիւններով, այլ նաև իր մեռելներով, որոնց համար կամգնուած յիշատակարանները տաճարներու եւ բերդերու նման գիտեն իրենց կապել սերունդներու սէրն ու հպարտութիւնը։ Ամէն Հայ որ փաքր ի շատէ ծանօթ է իր տոհմային պատմութեամ, զիտէ թէ մենք ապրած ենք դարերով շնորհիւ մեր մեծ մեռելներուն։ Մեր տաճարները, մեր հոգիի այդ բերդերը, մարմարեայ կառոյցներ ըլլալէ առաջ, մեր նահատակներու մարմինները ամփոփող ժարէ կայլակներ են, քիսած մեր երկրի ալֆերէն։ Հայոց դարաւոր պատմութիւնը ուրիշ բան չէ, բայց անհուն բափօրը մեռելներու։

Հայրենիքը երկու նուիրական պարտականութիւններ ունի. իր ծոցը կանչելու պանդուխու իր գաւակները եւ տագաւարելու սրբազն մեռելները, որոնք իր հոգեկան հարստութիւնը կը կագմեն։ Մեռելները անգամ մը եւս կը մեռնին, եթէ չկարենանք մեր մէջ ապրեցնել անոնց երազը, իսկ ողջերու հոգեկան ուժը կ' նուազի, եթէ մեր մէջ չապրի իտէալը՝ որուն համար մեռան անոնք։

Որքան նիշդ է այն մասձումը, թէ գերեզմաններու առջեւ միայն կարելի է խորհիլ անմահութեան, վասնզի մահուան արհամիրքը չէ միայն որ կը սաւառնի հոն, այլ անմահութեան յոյսը, որ արիւնու բայց անթառամ ծաղիկի մը պէս միշտ բացուած է մեր դարաւոր պատմութեան եւ սերունդներու հոգիին խորը։

Նորին Ս. Օծութեան կողմէ հայրենի հողին վրայ կառուցուած կոքողը, ի յիշատակ Ապրիլեան մեր նահատակներուն, մեր սուզը պատմոյ յուշարձան մը չէ, այլ մեր արդար դատին. մեր ազգային վերածնունդի ուխտին հանգրուանը։ Անոր սեւած մեր նայուածքները, աւելի խոր գիտակցութեամբ կրնանք ժալել դէպի Հայ ժարովուրդի ազգային ճգուռմներու հեռահաս ապազան, որ մեր դարաւոր կեանքի մշտարքուն տեսիլքն է, արիլեան նահատակներու արիւնով անգամ մը եւս ջրդեղուած։

Ե.

